

## ԿՐՕՆԱԿԱՆ

### ՅԻՍՈՒԽՍԻ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ

Յորդանանի ջուրերէն զուրս ելլելէ վերջ, Յիսուս իր քայլերուն առջի կը տեսնէր բացութիլը ընդարձակ և փառաւոր առապարէցի մը: Բայց նոյն օրահուն իսկ երբ կը պատրաստուէր ան ուղղուիլ գէպի հոն, իր առջկ կը ցցուի թշնամի մը, որ կը սպառնայ կարծես անոր մուտքը փակել իր առջեւ:

Այս խորհրդաւոր տեսարանին պատմուածքը կը պարունակուի երեք խմբազիր աւետարաններուն մէջ (Մատթ. Դ. 1-11. Մարկ. Ա. 12, 13. Ղուկ. Գ. 1-13): Մարդուի կարճ յիշատակութիւնը, ոչ միայն պատմական զերիվերոյութեան մը արժէքը չունի, այլ արտգ մատնանշումն է լոկ իրողութեան մը՝ որուն մանրամասնութեան մէջ մտնելը պատշաճ չի դատեր հեղինակը: Ղուկասի կ Մատթէոսի յառաջ բերած երեք փորձութիւնները այնքան յատիկանշակոն նկարոզիր մը ունին, որ արդարեւ կարելի չէ առասպել համարիլ զանոնք. Պալով Յօվհաննէսի լուսիթեան, անկարելի պիտի ըլլար աննպաստ կերպով շահագործել զայն, քանի որ այս աւետարանին պատմած զէպերը, ինչպէս մեկնութիւնը կը ցուցնէ, Յիսուսի մկրտութենէն և անապատի բնակութիւնէն ետքը կը սկսին: Քանի որ այս է վաւերագիրներուն դրութիւնը, ի՞նչ պէտք է մտածել արտակարգ և տհաւոր այն կոխեին մտախին, զոր անոնք կը նկարազեն մեզի:

Երկու ծայրայեղ բացատրութիւններ, կը խորհիմ, պէտք է մէկդի զրուին: Մին այն որ տառապէս կը հասկնայ պատմուածքը, և երկրորդը՝ այն որ բոլորզին կը հռագեկանացնէ զայն: Առաջին տեսութեան համեմատ, ստատնը իրապէս տաճարին պարիսպին վրայ պիտի փօխաղրած ըլլար զթիսուս. Երկրորդին հումեմատ, ստատնին յիշատակութիւնը խորհրդանշան մը պիտի եղած ըլլար, ինչպէս միւս մանրամասնութիւններն ալ, ստուածածանշական հեղինակներուն միտքին մէջ, այսիքն Քրիստոս պայքարած պիտի ըլլար լոկ այն յոսի թելագրութիւններուն հետ, որոնք իր սրտին

իրը թէ տակաւին մութ և անմշակ ալքերէն ելած պիտի ըլլային:

Նիւթական մեկնարանութիւնը, որ Ա. Դիրքէն ոչ մէկ բան չկորսնցնելու մտահոգութիւնը ունեցող ընթերցպղին կը ներկայանայ, ինքնին ոչ նոււազ լուրջ դժուարութիւններ կը յարուցանէ: Հարցը այդ պարզպային երեակայական և հրաշալի ձև մը կ'աւանու, որ չի համաձայնիր բնաւ աւետարաններու պարզութեան. վասնզի Սուրբ Գիրքը կը պատմէ հրաշքներ, բայց ոչ արտասոցութիւններ: Ի՞նչ բանի կը ծառայէ այդպէս օդին մէջ տեղափոխուիլը. տեսարանին բարոյական արժէքին վրայ ի՞նչ կ'աւելցնէ այդ բանը. Յիսուս ինք չէ՞ր որ ըստ թէ հոգիին զաղտնութեանց մէջ է որ կը պարզուի մեղքին գէմ կոխւը: Պէտք է աւելցնել թէ բնագիրն իսկ աննպաստ է այսպիսի արյանդակ ենթադրութեան մը: Զեայ լիո՛ ուսկից նայուածքն ընդպրկէ աշշաբարհի բոլոր թագաւորութիւնները», ու երբ, ըստ աւետարանիչներուն, ստանը զանոնք Յիսուսի կը ցուցնէ «ի վայրկեան ժամանակի . . . և զփառս նոցա» (Ղուկ. Գ. 5. Մատթ. Գ. 8, 9), զժուարին է չը տիսնել հոս՝ պատմուածքին գաղափարական հանգամանքին նշանը: Հստ ամենայն հաւանականութեան, փորձութիւնը ուրեմն ներքին եղաւ. Քրիստոսի միտքին առջևէն է որ ստանը անցուց՝ զայն մոլորեցներու ընոյթն ունեցող այդ մոզական պատկերները: Փորձութիւնը ո՛րքան ալ իրական եղած ըլլայ, անձկութեան այդ օրերուն մէջ Յիսուս երբեք չթողուց անապատը:

Բայց միթէ ատկէ կը հետեւի՞ թէ անիկա իր իսկ խորքէն հանեց այն խորհուրդները, որոնք զրո՞ն տուին իր վրայ: Անշուշտ ոչ. վասնզի Քրիստոս առանց մեղքաց ըլլալով, ինչպէս կը հաստատեն աւետարանները, չարը չէր կրնար անոր զալ իր սրտին բնական միտումներէն: Այս ողբերգական պայքարին մէջ ո՞րն էր, ուրեմն, մոլորեցուցիչ զօրութիւնը: Աւետարանը խօսքը կ'ընէ ստատնին, և, զաւանաբանութիւնը ի՞նչ որ ալ ըսէ այս մասին, պէտք է մեկնարանութիւնը հաստատէ թէ Յիսուս հաւատալով ստատնին զոյցիթեան և ազգեցութեանը, այդ կերպարանքին տակ երեակայած է և յետոյ ապա պատմած է իր կրած փորձութիւնը:

ծշմարիտ է թէ այն յոսի խորհուրդները, զորս ինք աւրամիերժեց, կրնային իրեն թելաղութիւն այն ծանօթութիւննէն, զոր նառներ մարդերուն մասին, անոնց կիրքերուն և անոնց վարքին մասին. և այս վարկածը բաւարար է հոգերանական տեսակէտով, աւելարաններուն նկարազրած բարյական կույսին պահել աւալու համար ԱՐԴՈՒԹեան և ներոյժութեան իր սրատուած նկարազրբը: Միւս կողմէ, չարին տէրութեանը և անոր նուրապետական կազմակերպութեանը մասին իր անհեցած վարդուփը՝ Յիսուս ինքընքը պարուրուած զգացած է անձնուոր թէւ անտեսանելի էակի մը պաղեցութիւններէն. այս խմառածով է որ անկողմանակալ պատմութիւնը կրցած է մեկնարանել պատմուածքը: Գուլով այս խորհրդաւոր մենամարտի թատերաբեմին, ըստ ամենայն հաւանականութեան, Հրէատանի անտապտու եղաւ ան. քառասուն օրիր սեեց անիկա, աւելարան ի առանդութեան նայելով: Կրնայ Ենթագութիւն սակայն, թէ այս ցուցմունքը պէտք չէ տառապէս առնուը, և թէ Յիսուս այս տեսութանին մասին իր մասերիններուն պատմած ատենը: Թերես, տանց մասնաւորելու, խօսած ըլլայ կոխի ըրջանի մը վրայ և ելիսոյ խմբազրական աւանդութիւնը ճրշդրած ըլլայ զայն՝ Հինկանականի կարգ մը համապատասխան առութիւններւ համաձայն<sup>(\*)</sup>:

Ինչ որ ալ եղած ըլլան այս արտաքին իրողութիւնները, զմեկ ամեննէն աւելի շահագրգոռդ բանը այս զէտքին հոգեսր տարրողութիւնն է: Ամէն մարդ կոչուած է ենթարկուիլ փորձութեան, բարոյական կեռուք իր մէջ տրթննաւէն անմիջապէս յետոյ, ու ատիկա պէտք մըն է իրեն համար, կարենալու համար իրականացնել իր ճակատագիրը, հետզհետէ աւելի հաստատուելով բարիին մէջ: Աղամ, արդէն, ինչպէս կը պատմէ Ա. Գիրքը, փորձարկուած էր. Յիսուս չէր կրնար խօսափիլ այս կառնէնքն. ուստի, իր մանկութենէն սկսեալ, անիկա պարտաւոււած էր լնարել իր լնա-

թացքը մեղքին հանդէպ, որուն ազգեցութենէն ըրջապատուած կը զգար ինքզինքը: Մինչեւ այն ատեն, սակայն, այդ թշնամիին գիմազրաւած էր իր անձին համար միայն: Բայց մկրտութիւնը նոր ասպարեզ մը կը բանայ Փրկիչին առջի: Փոխանակ իր հոգեկան զօրութեան բարձրամիտ հասաւատումին մէջ մեկուսանալու, Քրիստոս կը միանայ մարդոց. Ճեռքը իր եղրայրներուն կը կարկանէ, ու Աստուած բարձրուէն իր հաճութիւնը կը ցուցնէ անոր, իր Հոգիին կիբռովր զբութիւնով զայն: Արդ, որպէսզի սասաւուած ամէն շնորհ իրական և բեղնաւոր ըլլայ, մարդ պէտք է տիրանայ անոր: Յիսուսի առջի այս կերպով զոյացած զրութեան միացած են վտանգներ, զորս չէր ճանչցած ուրիշ անզամ. պէտք է ուրիմն որ ճանչցած զանոնք, պէտք է յաղթէ առողն: Աւստի, Մեսիային փորձութիւնը պատրաստուած չէ մի միայն այն խորհրդաւոր էակին կողմէ որ կը պաշտպանէ խաւարի պետութեան սպասնալիքի Ենթարկուած իրաւունքները. Աստուած ինքն իսկ ուզու է զայն՝ սրապնդելու համար Փրկիչը. «Վարեցաւ Յիսուս յանապատ ի Հոգւոյն՝ փորձել ի սատանայէ» (Մատթ. Դ. 1. Ղուկ. Դ. 1):

Իրաւ է թէ այս բացատրութիւնը շատ լուրջ արգելէ մը կը բազիսի: Մեր փորձառութեան համեմատ, որպէսզի փորձութիւն մը իրականանայ, պէտք է որ զուրուէն զայն զրոջ առիթին համապատասխան յանցապարտ ցանկութիւն մը ըլլայ սիրտին մէջ: Արդ, քանի որ Յիսուս անցրիծ էր ամէն մեղքէ, ո՞ւր պիտի զանենք անոր մէջ՝ փորձութիւնը արդիւնաւորող այդ յոսի զգացումները: Աւստի, կամ, եթէ Քրիստոս չէ ճանչցած բնաւ ցանկութիւն, վտանգը պէտք է սպրզած միայն ըլլայ իր վրային, տանց հասնելու իրեն: Եւ կամ, տագնապը իրական է եղած և կրնար նոյն իսկ անկում յառաջ բերել անոր համար. բայց այն ատեն մզգաբեցուցի. չին թելաղրութիւնները իրենց հետ պիտի ունեցած ըլլան վտանգը՝ մի միայն Յիսուսի մէջ արթնցնելու համար չյաղեցած կիրքի, որոնց պայմանը կընար ազհատիլի ըլլան իրեն համար: Երկու լուծումներն ալ, այս պէս ներկայացուած, անընդունելի կը թըւին: Ո՞ւր գանել այս զժու արութեան ելքը:

(\*) Խօրայելացիները քառասուն արք մասցին անապատին մէջ (Բ. Օր. Ը. 2), Մավուսի քառասնօրեայ ողակնեցողութիւնը (Ե.ից 19. 28), նոյնպէս Եղիայինը (Դ. Թագ. Ժթ. 8), քառասուն օրեր տեսեցին:

Եւ սակայն, եթէ լաւ խորհինք, պիտի տեսնենք թէ այս սպասնական երկսայրաբանութիւնը խնդրոյն մէկ սխալ հասկըցողութեան վրայ է հաստատուած։ Մեկնակէտ կ'ընեն այն սկզբունքը թէ Քրիստոս առանց մեղաց էր. մինչդեռ իրեն համար կը կիրարկեն մեղուոր մորդոց փորձառութենէն առնուած կանոնը. փաստարկութեան թերութիւնը ակներե է։ Ուստի, աւելի իրաւամբ պիտի ըսկնք հակադարձօրէն որ եթէ Յիսուս մեղաւոր յայտարարուի, հակառակ աւետարոններու վըկայութեան, իր բարոյական զրութիւնը համանման կը գտո՞նայ մերինին, ինչ որ կը տապարէ արդելքը, ամէնօրեայ կեանքի պայմաններուն տանելով զմեզ։ Բայց եթէ Քրիստոսի կեանքը, ընդհակառատկն, միշտ մաքուր եղած է Աստուծոյ առջև, ինչպէս կը հետեւ սուրբ գրոց վկայութիւններէն, Փրկիչը այս մտախն այնքան տարրեր է միւս մարդկեն, որ ոչինչ չ'արածներ զմեզ իրեն մտախն տրամախոհել այնպէս, ինչպէս պիտի տրամախոհէինք եթէ մենէ մէկին վրայ ըլլար խնդիրը։ Անշուշտ, նոյն իսկ Յիսուսուի համար, փորձութիւնը կ'ենթազրէ երկու տարրեր, առանց որսոց պիտի չկրնար անիկա յառաջ զալ։ արտաքին առիթը, որ զայն յառաջ կը բերէ, և կարգ մը փափաքներ, որ անոր կը պատասխանին և կարելի կ'ընեն զայն։ Բայց մինչդեռ այս հարկաւոր յինակէտը մեր ամէնուս մէջ դէպի չարը շարժում մըն է, Քրիստոս իր բնութեան օրինաւոր պէտքերուն համեմատ պիտի գարուէր անշուշտ, ինչ որ ուրիշ կերպով մը ենթազրել կուտայ թէ կը ընարար անիկա փորձուիլ — թէն մինչև այդ ժամը՝ անմեղ — նախ՝ որովհետեւ ազատ էր, և յետոյ, որովհետեւ մարդ էր։

Յիսուս կրնար փորձուիլ նախ որովհետեւ ազատ էր, և որովհետեւ, եթէ ազատ էակը, որ իր կեանքը Աստուծոյ մէկ կ'առնու, կերպով մը կը տենչոյ Աստուծոյ մէջ ապրիլ, միւս կողմէ կը ձգտի հաստատուիլ իր անկախութեանը մէջ, Աստուծոյ դուրս այս է փորձը, զոր պէտք է կրէ ամէն հոգեսր էակ։ Ասոր վրայ կ'աւելինայ այն իրողութիւնը թէ աւետարաններու Քրիստոսը, մարդ մը ըլլալով, իր մէջ ունէր Փիզիքական պէտքեր, բնական կարիքներ, ամէն տեսակ բերումներ, որոնք, գրգըս-

ուելով և օդատղործուելով, կրնային զայն տանիլ մեղքին լարձուն զասիթափին վրայ։

Արդ, կարելի է երկարայիլ թէ այս տարրերը ի՞նչ տատիճան կ'եռային անոր մտքին մէջ այն բախտաբոշ ժամուն՝ ուր կը վիստազրէ զմեզ աստատաձանչական պատմուածքը։ Քրիստոս նոր էր ընդունած մըկըրտութիւնը։ Խանդավառ այն որոշումով զոր տոած էր, նայուածքով կ'ընդուրէր բազմութիւնը, որուն վերականգնումին պիտի նույիրուէր այնուհետեւ։ Ամենէն տոած և սրտագինն կը սիրէր այդ խորայէլը, պատժուած, թշուաս, ուրիշն և աւելի իր կիրքերուն զերի նղած այդ ժողովուրդը, որ սակայն այնու հանգիրձ կը մնար տակաւին Տիրոջ ընտրեալը, և որուն կ'ուզէր Մեսիան ըլլալ Յիսուս։

Միայն թէ այդ ժամանակի Հրեաները Փրկիչի մասին ունէին իրենց ըմբռնումը, որ շատ կը տարրերէր Յիսուսի ըմբռնումն։ անոնք կ'երազէին երկրաւոր վիճակի մը, ահարկու միասիւտ մը, որ պիտի խորտակէր նուաճողներուն զաւազաննը։ Որդին Մարգոյ չէր կրնար այս կերպով համենալ իր գործը։ Միւս կողմէ, կարելի էր իրեն քաշել Հրեաները, առանց որոշ չափագ տեղի տալու ժողովրդական նախապաշտամին։ Ի՞նչպէս շահիլ համակրութիւն, ի՞նչպէս հարկաւոր հեղինակութիւն ձեռք բերել, Խորայէլի ընտրանիին նոյն իսկ այնքան սիրելի այդ զազափարներուն դէմ պայքարելով հանգիրձ։ Այս անաւոր տապնապին մէջ, մտահոգութեան պատճառը, ինչպէս ըսուած է, ոչ թէ Յիսուսի մեօխայութիւնն է, որուն մասին երբէք պիտի չկասկածէր Դաստիթի Որդին, այլ ևս միրաւթեան լուսաւորութենէն ետքը, այլ այդ ծրագրին իրականացման կերպը միայն։ Մտուզիւ, Փրկիչին համար փորձութիւն մըն էր նորուաց զօրութիւնը զործածելու պատճենութիւնը, Հրեաներուն հաճելի ըլլալու համար՝ ամէն բանէ առաջ երկրաւոր թագաւորութեան մը հնատամտելով, և հասկնալի է որ այս բուռն մտազբաղման ազգեցութեան տակ միտքին աշխատանքը առկախած ըլլայ մարմինին պաշտօնավարութիւնը։ Վայրէկեանը կուգայ սակայն ուր վերջունուած բնութիւնը տէր կը դառնայ իր իրաւունքներուն։ Յիսուս քաղցած է։ անիկա հետու է ամէն օգնութիւններէ, միւ-

այնութեան մէջ կորսուած։ Այն ատեն է որ իր աչքին առջև կանգնիլը կը տեսնէ, աւելի քան երբեք որու կերպով, մոլորեցուցիչն դէմքին։ սատանան կը մօտենայ, իրեն ներկայացնելու համար, կրկնապատկուած ներոյժութեամբ մը, զայն չարչըրկող մտածմունքները, որոնք ապստամբութեան մութ վիհերուն մէջ պիտի զլուրէին զայն, եթէ տեղի աար անոնց։

Եթէ որդի ես Աստուծոյ, հրամայեա զի քարինքդ հաց լինիցին» (Մատթ. Դ. 3). Ինչ է այս խօսքին մէջ ծածկուած ծուղակը։ Բառուած է թէ Յիսուս իրաւունք չունէր իր օգտին համար հրաշք գործելու։ Սակայն մեղի համայուած չէ մեր եղայրները մեր անձէն աւելի սիրել, և ոչինչ չէր արգիլէր Փրկիչը, ինքզինքին օգնելու համար, ընել ինչ որ այնքան յաճախ ըրաւ յօգուած մերձաւորին։ Ուրիշներ առարկուծ են թէ փորձիչին խօրհուրդին հետեւելով՝ Քրիստոս պիտի հրաժարած ըլլար մորդկային կեանքի պայմաններէն, նորէն պիտի դառնար իր մարդկութեան գործին։ Կ'ընդունիմ թէ արգարե այդպէս պիտի եղած ըլլար, եթէ տեականորէն և ամէն օր Տէրը իր կեանքին սկզբունք ըրած ըլլար հրաշք։ Բայց իրեն ներուած չէր միթէ անգամ մը գէթ բացառութեան մը չնորիը տալու ինքզինքին, և, ստիպողական պարագայի մը մէջ, քարերը ուտելիքի փոխել, առանց սակայն երկրի վրայ իրեւ Աստուած ապրիլ ուղելու ստգտանքին ենթարկուելու։

Եթէ մէկդի ընենք այս բացատրութիւնները, փորձիչին գաղափարը պէտք է փնտուի, կը խօսքիմ, իմաստին մէջ այն պատասխանին, զոր Փրկիչը կուտայ անոր։ Ո՞չ միայն հացիւ կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ Երկրորդումն օրինացէն (Ը. 3) առնուած այս խօսքը միակ զիծի մը մէջ կ'ամփոփէ Խորայէլի զրութիւնը անսապատին մէջ, իր երկար ուխտաւորութեան միջոցին։ Փորձութեան այս շրջանին մէջ, ընական միջոցներէ զրկուած, Խորայէլի ժողովուրդը Եհովային հայրական խնամքներուն միայն առարկայ եղեր էր. սատուածային օգնութիւնը երբեք չէր խնայուեր անոր՝ իր նեղութեան միջոցին։ Աստուծոյ խօսքին վրայ, մանանան, երկնատեղաց այդ հացը,

Խորայէլի ճամբային վրայ իջեր էր, ու ժայռերէն կենդանի չուրի աղբիւրներ էին ցայտեր։

Այս է հնագանդութեան վիճակը, զոր Յիսուս կ'ուզէ իրականացնել ա'լ աւելի խիստ կերպով։ Հոգին չէր որ անապատ մղած էր զոյն. ու Յիսուս կրնա՞ր հնթաղրել թէ իր Հայրը քաղցէ մեղոցնելու համար տարած էր զինքը հոն։ Թող Աստուած միակ նշանով մը յայտնէ իր կոմքը, ու, լեցուած երկնային առաքինութեամբ, Քըրիստոս անվարան պիտի կատարէ հարկաւոր հրաշքը։ Բայց այն իրողութիւնը որ սատանին կը փերագրէ քարերը հացի փոխելու զաղափարը, կը ցուցնէ թէ այս մրտածումը Աստուծոյ հրամանէ մը բոլորովին տարբեր լոյսի մը տակ կ'երեսի Յիսուսի անիկա ընդհակառակին անոր մէջ կը տեսնէ փորձութիւն մը Յաւիտենականին գէմ գործելու, տունց անոր իմաստութեան խօրհուրդն առնելու։ Եթէ Փրկիչը յանձն առաւ մտնել այդ ճամբան, և տուածին անգամն ըլլալով բաժնուիլ Հօրը ուղած շաւիդէն, զժգահութեան և Աստուծոյ գէմ անվստահութեան տեղի տալու վտանգն է որ պիտի սպառնայ իրեն։

Յիսուս, սակայն, կ'ըմբռնէ կացութիւնը և կը խօսւափի թակարդէն. անիկա կը զիմադրէ տարակոյսին ճիգերուն՝ հաստատելով իր անվերապահ հաւատաքը. Ո՞չ միայն հացիւ կեցցէ մարդ, կ'ըսէ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ Այսու ամենայնիւ, պէտք է միթէ յիշեցընել, մեղքը հրաշալիօրէն նուրբ սոսին մընէ, որ զիտէ օգուտ քաղել բարեմասնութիւններէն անոնց զորս կ'ուզէ մալորեցընել։ Քրիստոս սուրբ զրոց մէկ խօսքին վրայ կը յինու. չարին ոզին, ինքն ոլ, Աստուածաշունչի հեղինակութեան կ'ապաստանի։ Յիսուս յայտնած է իր բացարձակ անձնատուութիւնը Աստուծոյ կամքին. արդ, այդ զացառումին ծայրագոյն սահմանին վրայ, այսինքն երբ աւրուի և չափազանցութեան տարուի ան, կը ծածկուի ոչ նուազ վտանգաւոր ուրիշ խութմը, յանձնապատան կուրութեան հասցուած վստահութիւնը։

Ուստի Որդին Մարդոյ անյապաղ կը տեսնէ իր աչքերուն առջեւն անցնիլը, իր կրած բարոյական տագնապին մէկ նոր շըր-

ջանին մէջ, շւացուցիչ տեսարանի մը : Ի՞նք-  
զի՞նքը փոխադրուած կը զգայ տաճարին  
պարսպատամներուն վրայ : Առաքերուն առ-  
ջև կը շարժի եհովայի երկրագուներուն  
բազմութիւնը : Մոգութեան միակ արարք  
մը՝ և այդ ամրուսը պիտի ծափողջունէ  
զի՞նքը Մհամայի փառաւոր տիտղոսովը .  
մէկ անգամէն և անճիգ Յիսուսօ պիտի ի-  
րականացնէ իր երազներուն իտէալը . ճանչ-  
ցուած պիտի ըլլար այդ ժողովուր-  
զին, զոր կը սիրէ իր ամբողջ կորովովը ,  
և որուն կը տենչայ փրկիչը ըլլալ : Բայց,  
ատոր համար, պէտք էր զօրանալ առ-  
տուածոյին խոստումով մը (Սաղմ. Ղ.Ա.  
11-12), և զորձել հանդիսական հրաշք մը ,  
Տէրոջը սրբութեան յայտնապէս հակառակ :  
Արդ, տարակոյսին հակաղիրն ալ մնդք  
մըն է որ, թէ՛ իսկ մտովի գործուած ըլլայ ,  
դարձեալ անդունդ մը կը բանայ Աստու-  
ծոյ և մարդուն միջն . կ'ակնարկեմ այն  
խիզախութեան, սրով կերպով մը կը ձայ-  
նատրենք Ամենակալին, հրաւիրելով օդնել  
մեզի իրեն տհոնայ մեր մէկ ձեռնարկին  
մէջ, յաւակնելով թէ այզպէս պիտի կըր-  
նանք իրմէ կորզել, վստահութեան պա-  
տրուակին տակ, օժանդակութիւն մը , զոր  
պիտի չկրնար չնորհել մեզի, տուանց չա-  
րին պաշտպանն ու գուտիրյն ըլլալու : Հոս-  
ալ, սակայն, Քրիստոս որոշապէս կը տես-  
նէ վտանգը, և չի սահիր վիհին մէջ : Չար  
ոգիին սազրանքին, սրուն շարժառիթը իրը  
թէ Յաւիտենականին խոստումն է եղած ,  
Յիսուս կը պատասխանէ՝ յիշելով Ասուրք  
Գիրքին սա միւս մէկ խօսքը . «Ոչ փոր-  
ձեսցես զէր Աստուած քո» :

Որդին Մարգոյ երկրորդ անգամ կը  
մատնանշէ իր հետեւիք ճամբան, հաս-  
տատելով իր վստահութիւնը, բայց տուանց  
յանձնապատանութեան, ու խոնարհ և որ-  
պիտիան հնազանդութեամբ մը անձնատուր  
ըլլալով Աստուծոյ : Միտւթիւնը զոր կ'ու զէ  
պահել Զօրը հետ, այսուհետեւ անքակու-  
լիօրէն հաստատուած է, տիեզերքին մէջ  
ոչ մէկ բան պիտի կընայ իր զօրութենէն  
մերկացնել՝ տիեզերքի ինքնակալ վեհա-  
պետին ճանչցած այս Արդին : Բայց իրեւ  
երկրաւոր ողիին մարմացումը Փրկիչին  
ներկայացողը գեռ հնարք մը ունիւ եթէ  
Քրիստոս յանձն առնուր միհարանք մա-  
տուցանել իր մեծութեանը . եթէ աշխար-

հի իշխանը» որ Յիսուսի կ'երեւէր իրրե թէ  
առառածածային իշխանութեամբ ճախացած ,  
մոլորեցուցիչ արարքով մը Զօրը և Որդիին  
միջն մտնէր :

Վերջին ճիզը մեղքին՝ որ սրտէ ըն-  
դուանուած կը զգայ ինքզինքը դէպի ան-  
դունգը . յուսահատակուն փորձը օրհասա-  
կոն թշնամիի մը՝ որ կը հաւաքէ իր ոյ-  
ժերը, վճռական յարձակումի մը համար :  
Որովհետեւ նպատակը միւնոյնն է, զէնքը  
աւելի կը կատարելազործուի, ընծայուած  
վարձատրութեան հորիզոնը կ'ընդարձա-  
կուի՝ ամբողջ մարդկութիւնը իր մէջ ընդ-  
զըրկելու աստիճան : Տաճարինին նմանող  
մողական տեսիլի մը մէջ, Յիսուս կը տես-  
նէ յանկարձօրէն իր առջև պարզուիլը եր-  
կրաւոր թագաւորութեանց և անոնց փառ-  
քին՝ կախարդական տեսարանին, մինչդեռ  
իրեն ծանօթ ներքին ձայն մը արդէն կը  
դոչէ . «Քեզ տաց զայս ամենայն, եթէ ան-  
կեալ երկիր պազանիցես առաջի իմ» :

Մեկնիչները յաճախ զիտել տուած են  
թէ այս տարօրինակ առաջարկութիւնը չէ ,  
ինչպէս պիտի կարենային կարծել, ցնու-  
րական և անարժեք խօսք մը : Մեղքին և  
իր ցանկութիւններուն պատաճառած մոլո-  
րութեամբը՝ խաւարի իշխանը արդարե կը  
թագաւորէ աշխարհի մէջ, և ոչ մէկ տա-  
րակոյս որ՝ եթէ ուզո՞ծ ըլլար Յիսուս իր  
այնքան հիսանալի ձիրքերովը մէկտեղ խո-  
նարհի անոր իշխանութեան առջն, պիտի  
տիրանար հարստութեանց և պատիւներու-  
անսահման առատութեան մը : Ո՞վ չի զի-  
տեր թէ ճարտար և հաստատմիտ եսա-  
պատմ մը, որ արդարութիւնը կը ծաղրէ և  
կանգ չ'առներ ոչ մէկ խղճահարութեան  
առջն, ի՞նչ ազգեցութիւններ կընայ ու-  
նենալ : Արդ, այս բոլոր հեռանկարներուն  
իրենց բովանդակ հրապոյրը տուող բանը  
այն էր որ Փրկիչը իրաւունք ունէր այդ  
իշխանութեան, և Մեսիային պատկանող  
առանձնաշնորհութեանց ու անոր զիրքին  
նսեմութեան միջն եղած հակապատկերը  
անոր կեանքին ամենէն զիծեցուցիչ վիշ-  
տերէն մին էր : Դասն չէր արդարե իրրե  
մարդերուն յետինը նկատուիլ անոնցմէ  
զորս Աստուծոյ միածին Որդիի գերիվիրո-  
յութեամբը պիտի սատրազաւէր միայն ի-  
րեն : Ու Յիսուսի համար ի՞նչ տառապանք՝  
ձառայի մը խոնարհ երկոյթովը անցած ըւ-